



Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

1925

232.9

D-36

1929

2010

ԱԻԱԳ ՉԱԲԹՈՒԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

66



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ  
ԱՄԵՐԻԿԱՆ ՊՈՐՏ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ  
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ  
1929

2001

232.9  
\$ - 36

237.9  
5-36

ԱԻԱԳ ՇԱԲԹՈՒԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ  
ԱՄԵՐԻԿԵԱՆ ՊՈՐՏ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ  
ԿՈՍՏԱՆԳՆՈՒՊՈԼԻՍ  
1929

# ԱԻԱԳ ՇԱԲՈՒԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ներկայ Յիսուսի կեանքին վերջին օրերուն պատմութիւնն է այսօրեայ ընթացիկ Հայերէնով:

Ատաղմն առնուած է չորս Աւետարաններէն: Եւ այնպէս հաւաքուած ու կարգաւորուած է որ մէն մի օրուան ղէպեր նոյն օրուան ղէպերու կարգին մէջ կը պատմուին:

Այս ատաղմը այս ձեւով ներկայացնելու նպատակը սա է որ Յիսուսի վերջին օրերուն պատմութիւնն աւելի ղիւրաւ հասկցուի եւ մենք օր օրի անոր Աւագ Շաբթուան կեանքին հետեւինք՝ ամենամեծ օգուտը քաղելով մեր հոգիներուն:

Աւագ Շաբթը շաբաթներու շաբաթն է մարդկային պատմութեան մէջ: Մեր փրկութիւնն այն շաբթուան մէջ իրագործուեցաւ ձեռամբ Անոր, որ մարդու կերպարան առաւ իր վրայ եւ խաչի մահուան հնազանդեցաւ:



38662-67



# ԱԻԱԳ ՇԱԲՈՒԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

## Ներածութիւն

Ծաղկազարդի Կիրակիէն մինչեւ Զատիկ «Աւագ Շաբաթ» անունով կը ճանչցուին օրերը: Տասնըինը դար առաջ այդ օրերուն մէջ տեղի ունեցան Տէր Յիսուս Քրիստոսի մարմնաւոր կեանքին վերջին ղէպերը: Անոր այդ վերջին շաբթուան մեծ ղէպերէն ոմանք են Յաղթական Մուտքը Երուսաղէմ, Տաճարին Մաքրագործումը, Վերջին Ընթրիքը, Մատնութիւնը, Դատաստանը, Խաչելութիւնն և Յարութիւնն:

## Նախորդ Այցելութիւններ

Յիսուս առաջ շատ անգամներ գացած էր Երուսաղէմ: Բայց այս այցելութիւնն ամէն ուրիշէ տարբեր էր, և իր նպատակն աւելի հերոսային էր: Նախորդ շաբաթներու ընթացքին սորվեցուցած ու քարոզած էր Հիւսիմային Պաղեստինու մէջ: Հոն իր գործն աւարտելէ ետեւ ղէպի Երուսաղէմ ուղղուեցաւ: Ինք ու իր աշակերտները ծանր ծանր ղէպ այդ քաղաքն յառաջացան: Ըմբռնողութեան միջոցին Յիսուս իր աշակերտներուն խօսեցաւ շատ բաներու վրայ որոնց ականատես ու փորձառու պիտի ըլլային: Զանաց անոնց զաղափար մը տալ արդարութեան համար հաւատարիմ մնալու վտանգներուն վրայ, թէ սիրոյ ճամբան յաճախ վտանգի, վտի և մահուան մէջէն կ'անցնի: Սակայն վստահացուց զանոնք թէ իրենց գործն յառաջ տանելու զօրութիւն պիտի ստանան:

52/62-66-6

**Իր Քարոզութիւնը Հիւսիսային Պաղեստինու Մէջ**

Հիւսիսային Պաղեստինու մէջ ամիսներով քարոզելու միջոցին մեծ բազմութիւններ տեսած էր Յիսուս, և անոնցմէ ոմանք բաւական ըմբռնեցին իր պատգամը և ճանչցան թէ մեծ վարդապետ է ինք: Իր աչակերտներուն քով երկար ժամեր անցուցած էր՝ իր քարոզութիւններուն ներքին իմաստը պարզելով: Եւ թէև չէին ըմբռներ անոնց ամբողջ նշանակութիւնն ու ճոխութիւնը, միտք պահեցին զանոնք և Յարութեան յաջորդող օրերուն մէջ սկսան հետզհետէ հասկնալ անոնց նշանակութիւնը: Այդ ամիսներու ընթացքին աղօթքի և խորհրդածութեան ալ շատ ժամանակ տուած էր: Պարտականութեան ուղին պարզուեցաւ անոր մտքին առջև ու արիաքար յառաջացաւ զէս ի դատաստան, չարչարանք և յաղթանակ:

**Չատիկ**

Չատիկի տօնը մեծ հանդէսով կը կատարուէր Երուսաղէմի մէջ: Կը հաշուուի թէ երեք միլիոն ժողովուրդ կը հաւաքուէր հոն երկրի ամէն կողմերէն: Ասոնք կը լեցուէին տուները, և տուն չգտնողներու վրանները կը ծածկէին քաղաքին շրջակայ բլրակողերը:

Չատիկը կու գար գարնան սկիզբները, երբ ամբողջ բնակչութիւնը կը խայտայ կենդանութեան ու գեղեցկութեան վերադարձով: Իլուրներն ու ճամբու երկու կողմերը կը ծաղկազարդուէին և դունավառ պատմունճաններ հագնող այրեր, կիներ ու տղայք տեսարանին գոյնն ու գեղը կ'աւելցնէին:

Հեռուոր քաղաքներէ և աւաններէ եկող ուխտագնացներ քայլերդ կ'երգէին ճամբուն վրայ և ընկերային հաճոյքի պատեհութիւններ չէին փախցներ: Ոմանք բեռնակիր գըրաստներ կը տանէին, ուրիշներ՝ զոհի կենդանիներ ու նուէրներ: Ահազին և ուրախ այս բազմութիւնը ճամբաները կը լեցնէր, հովանիներու տակ կ'ուռէր ու կը խմէր և գիշերը բաց օդի մէջ կ'իջեւանէր, մինչ միաբան զէս ի սիրեցեալ Երուսաղէմ կը գիմէր:

**Յիսուսի Ազդեցութիւնը Ժողովրդին Վրայ**

Այս ուխտագնացներուն մէջ շատ չատեր կային, որոնք անցեալ ամիսներու մէջ լսած էին մեծ վարդապետը, շատեր ալ՝ որ փորձն առած էին անոր բուժիչ զօրութեան: Երուսաղէմի ժողովուրդն ու ուխտագնացները մեծ փափաք և հետաքրքրութիւն ունէին Իսրայէլի այս վարդապետը տեսնելու և ժողովրդի այս առաջնորդը լսելու: Ոմանք կը զգային թէ այս է մարգը որ կրնայ գիրենք ազատել Հոմէական լուծէն: Ուստի ակնկալութեամբ կ'սպասէին որ երեւնար, որպէս զի իրենց յարգանքները մատուցանեն: Անոր քարոզութիւններն անոնց արդարութեան զգացումը շարժած էին: Անոր ազնուութիւնն անոնց սէրը վառած էր: Անոր անձնաւորութիւնն անոնց անձնուիրութիւնը շահած էր: Ակնակառօց կ'սպասէին որ երեւնայ և իր քարոզութիւնն ու հրաշագործութիւնը շարունակէ:

**Պետրոսն Հակառակութիւնը**

Եկեղեցւոյ և ժողովրդին պետերը սակայն չէին հաւնէր Յիսուսի: Անոր ամբողջ կեանքն ու քարոզութիւնը հակառակ էին

իրենց կեանքին ու քարոզութեան: Անոնք շռայլ և անձնասէր կեանք կը վարէին, աղքատները կը ճնշէին և ծանր տուրքեր կը դանձէին: Քմահաճ, խստաբարոյ էին և ունայնասէր:

Ժամանակէ մը ի վեր Յիսուսը լռեցնելու միջոց մը կը փնտռէին: Այս անգամ երբ Յիսուս երուսաղէմ եկաւ՝ ժողովրդէն սիրով ողջունուելով և պախարակեց բարձր դիրք ունեցողները, իշխանները որոշեցին վերջ տալ անոր քարոզութեան: Այս առաջին անգամը չէր որ եկեղեցւոյ բարձրաստիճան պաշտօնեաներ փորձեցին դաւով վերցնել զայն մէջտեղէն: Իրենց նախագոյն փորձերը ձախողած էին, վասն զի Յիսուս անոնցմէ խուսափած էր՝ Հիւսիսային Գալիլեա, Տիրուսի և Սիդոնի կողմերը և Պերէայի սակաւաբնակ երկիրը երթալով: Վտանգի այդ նախորդ պարագաներուն մէջ Յիսուս անոնցմէ հեռացած էր՝ զգալով թէ իր ժամանակը դեռ չէր եկած, քանի որ պէտք ունէր իր աշակերտները մարդելու այն գործին համար, որ անոնց պիտի յանձնուէր: Ինք պարզ ու եռանդուն լեզուով անոնց բացատրած էր Սիրոյ եւ Արդարութեան թագաւորութիւնը, ոգեւորած էր անոնց հողիները, սորվեցուցած էր զօրութիւն ու առաջնորդութիւն փնտռել աղօթքով և իր անմահ քաջասրտութենէն բան մը ներմուծել անոնց մէջ:

#### Հոռովեական Պետրոսի և Հակառակուրիներ

Ոչ միայն եկեղեցւոյ պետերը, այլ և քաղաքային իշխանութեան պետերը Յիսուսի գէժ մէջ էին: Հոռով կ'իշխէր աշխարհի, և իր հզօր պետութիւնը ոչ մէկ միջամտութեան կ'

հանդուրժէր: Իր գօրքերը միշտ զբաղ էին Հոռովի կառավարութեան հակառակողներ ջընջելու գործով: Եկեղեցւոյ պետերը գիտէին թէ Յիսուսի քարոզութիւնը հակառակ է Հոռովեական պետութեան ոգիին, և կ'զգային թէ, եթէ հնարը գտնուի Յիսուսը Հոռովի հակառակ երեւցնելու, կրնայ փութով մէջտեղէն վերցուիլ: Յիսուս քաղաքական բատեղէն վերցուիլ չէր: Ինք ամէն բանէ աւելի հօրեկարգիչ չէր: Բայց երբ պախարակեց եկեղեցւոյ պետերը, արգարութեան, իրաւունքի և ողորմութեան իր քարոզութիւնը տրամագծօրէն հակառակ էր միանգամայն Հոռովի քաղաքականութեան ու Դրօպիւրներու և Փարիսեցիներու իշխանութեան: Իր հալածումը, մատնութիւնն ու ձերբակալումը եկեղեցւոյ իշխաններուն գրգռումով եղան, բայց Հոռովի պետութիւնն էր վերջապէս որ զայն մահուան մատնեց: Հոռովայեցի զինուորներ ձաղկեցին զայն, նախատեցին, խաչեցին ու ծաղր ըրին չարչարանքի իր տագնապին մէջ:

#### Յիսուսի Նպասակը

Յիսուս երուսաղէմ գնաց վճռական ժամու մը ընդ առաջ զացողի հաստատ որոշմամբ, թէ և հետեւանք իր մահը պիտի ըլլար: Հրապարակային իր պաշտօնէութեան տարիներուն մէջ անդադար շանացած էր պարզել կեանքի իր մեկնութիւնը — թէ սէրն է ամէն ճշմարիտ կեանքի հիմը: Վերջին օրերը փորձած էր իր խօսքերով ու գործերով այնպէս առաջնորդել ընտրեալ տասներկուքը որ կարենան շարունակել իր քարոզութիւնն ու կենցաղի կերպը: Անոնց նախապատրաս-

տութեան համար կարելի ամէն բան ընելէ հոեւ «հաստատ որոշեց Երուսաղէմ երթալ:»

Բեթանիոյ գիւղը Երուսաղէմի ճիշտ դուրսը կ'իյնար, եւ հոն կը բնակէին Ղազարոս ու անոր երկու քոյրերը, Մարիամ եւ Մարթա: Այդ տունը կ'երթային Յիսուս եւ աշակերտները: Այդ տան սիրոյ և ծառայութեան գեղեցիկ մթնոլորտը պահուած է Յիսուսի այցելութիւններուն պատմութեան մէջ: Եւ Յիսուսի այդ անկեղծ հետեւողներուն սէրը ոչ մէկ անգամ աւելի ջերմօրէն ի յայտ եկաւ քան անոր յաղթանակաւ Երուսաղէմ մտնելու այդ նախօրեակին եւ հետեւեալ այն իրիկունները, երբ Յիսուս նոյն տունը կու գար գիշերելու համար:

ԿԻՐԱԿԻ

#### Երուսաղէմ Մուսթր

Կիրակի առաւօտ Յիսուս եւ իր աշակերտները Բեթանիայէ ելան եւ Երուսաղէմ գացին: Երբ Բեթփաղէ արուարձանն հասան, Յիսուս իր աշակերտներէն երկուքին ըսաւ որ «գիժացի գիւղն» երթան և տան մը առջեւ կապուած աւանակն արձակեն ու իրեն բերեն: Եթէ մէկը հարցնէ թէ ինչո՞ւ կ'արձակեն, պատասխանեն թէ «Տէրոջը պէտք է:» Աշակերտները գտան աւանակը և արձակեցին: Երբ տէրն հարցուց թէ ինչո՞ւ կ'արձակեն աւանակը, «Տէրոջը պէտք է,» պատասխանեցին, ինչպէս իրենց պատուիրուած էր, եւ թոյլատրուեցան տանիլ կենդանին:

Յիսուս, աւանակը բերել տալու պահուն, միտքն ունէր անտարակոյս վաղեմի մարգարէութիւն մը թէ Մեսիան պիտի գայ «հեղ ու իշու վրայ հեծած:» Իր պաշտօնէ-

տութեան սկիզբը որոշած էր Մեսիական իր պաշտօնը հատարակաց ակնկալութիւններէն ամբողջովին տարբեր կերպով մեկնել: Սակայն հիմա, որ ուղղակի մահուան կը դիմէր և ամենախորին կերպով կ'զգար թէ Մեսիա է ինք, ընտրեց այդ վաղեմի մարգարէութեան համաձայն շարժիլ:

Երբ աշակերտները վերադարձան աւանակին հետ, իրենց հանդերձներն անոր վրայ փոեցին որ Յիսուս անոնց վրայ նստի: Հաւաքուող բազմութիւնն ալ օրուան կամ ժամուն ոգին բմբունելով սկսաւ հանդերձներ և կանանչ ոստեր փոել ճամբուն վրայ, ինչպէս սովորութիւն էր ընել, երբ թագաւոր կամ ուրիշ մեծ անձնաւորութիւն մը ձիով անցնէր փողոցներէն: Սկսան նաեւ քայլերգի սաղմոսներ երգել, «Ովսաննա Որդոյ Դաւթի:» Այսպէս քաղաք մտան: Մեծ աղմուկը տեսնելով Փարիսեցիներն Յիսուսէ խնդրեցին լռեցնել ժողովուրդը և յանդիմանել իր աշակերտները: Յիսուս արեւելեան ոճով պատասխանեց թէ, եթէ ժողովուրդը լուռ մնայ, քարերը պիտի ազաղակեն: Ա՛յնքան նշանակալից էր զէպը:

#### Քաղաք

Երբ Զիթենեաց լեռնէն ելլելով քաղաքին ճիշտ դէմ եկան, Յիսուս հոգիով խորապէս յուզուեցաւ ի տես զինք մերժող այդ մեծ քաղաքին բնակչութեան մեղքին, թըշուառութեան ու տգիտութեան: Ո՞վ չափով մը չէ մասնակցած Յիսուսի այս զգացման, երբ մեծ քաղաքի մը նայած ու զգացած է թէ իր առջեւ երեւցող տանիքներուն տակ շատ ցաւ ու կարօտութիւն կայ, շատ մեղք ու տգիտութիւն:

Յիսուսի Երուսաղէմ մուտքը մեծ աղ-  
մուկ հանեց: Ժողովուրդն ուզեց որ ան բռնի  
իր թագաւորութիւնն հաստատէ: Սակայն  
անոր թագաւորութիւնը երկրային քաղա-  
քական իշխանութիւն պիտի չըլլար, այլ  
Աստուծոյ թագաւորութիւն մարդոց սիրտե-  
րուն մէջ: Ինչպէս ուրիշ անդամներ, Յիսուս  
հաստատապէս մերժեց բռնի ուժի դրութիւ-  
նը: Սակայն և այնպէս եկեղեցւոյ պետերը  
մեծապէս խռովեցան: Կարծեցին թէ իրենց  
իշխանութիւնը վտանգի մէջ է: Գրգուռած  
կը հարցնէին իրարու. «Կը տեսնե՞ք որ  
օգուտ մը չէք կրնար ընել. ահա բոլոր աշ-  
խարհ անոր ետեւէն գնաց:»

Ո՛րքան սխալ հասկցան զինք իշխանու-  
թիւնները: Չկար ապստամբութիւն: Չկար  
ապստամբ խռժան, այլ լոկ պարզասիրտ  
ուսուցիչ մը սիրոյ, որ զատուեցաւ ժողո-  
վըրդէն և տաճարը մտաւ անշուղ: Երբ ի-  
րիկուն եղաւ ու բաղմութիւնը ցրուեցաւ,  
ինք ու իր աշակերտները Բեթանիոյ հիւր-  
ընկալ տունը դարձան:

ԵՐԿՈՒՇԱԹԻ

**Անպսուղ ԹՊԳՆԻՆ**

Հետեւեալ առաւօտ դարձեալ գացին  
Երուսաղէմ: Ճամբան Յիսուս անօթենալով  
ուզեց քանի մը թուղ ուտել ճամբուն քով  
գանուող թղենիէ մը: Երբ տեսաւ թէ ծառը  
տերեւալից ըլլալով հանդերձ չունէր պտուղ,  
յուսախաբ եղաւ, վասն զի տերեւներուն ճո-  
խութիւնը կը ցուցնէր թէ հասուն պտուղ  
պիտի ունենար: Ուստի ըսաւ, «Ասկէ ետե  
մէկը քեզմէ պտուղ չուտէ յաւիտեան:» Ճիշտ  
այսպէս յուսախաբ եղած էր Երուսաղէմի հա-

մար ալ, որ բարի ձեւանալուն հակառակ՝  
բարութեան պտուղ չէր տուած: Դատապար-  
տութեան տակ էր քաղաքը անպտուղ թը-  
զենիին նման, և այսպէս պիտի դատապարտ-  
ուին արդարութեան ամէն այն ցոյցեր, որ  
չեն կրնար իրապէս բարի ձեւ պտուղ ներ-  
կայացնել:

**Տաճարին Մահապարծումը**

Երբ Երուսաղէմ հասան, տաճարին գա-  
ւթիները գացին, և հոն գտան առեւտրա-  
կաններ, որ տաճարին մէջ իբր զո՞՞ մատու-  
ցանելի աղանի, արջառ և ոչխար կը ծա-  
խէին եռանդով, և լումայափոխներ որ ուխ-  
տագնացներուն Հրէական դրամ կը հայթայ-  
թէին Յունական և Հռոմէական դրամներու  
փոխարէն չափազանց բարձր սակով: Երբ  
Յիսուս իր շուրջ նայելով տեսաւ գնողներն  
ու կը վիճէին իրարու հետ, լումայափոխ-  
ները որ ապօրինաւոր վարձք կը պահանջէին  
փոխանակութեան համար, այո, երբ տեսաւ  
ագահութեան ու անպատկառութեան այդ  
ամբողջ ոգին, զայրոյթով բորբոքեցաւ: Ու-  
րորուն չուանէ մտրակ մը առաւ և, ժողովըր-  
դին կոչ ընելով որ օգնեն իրեն, տաճարէն  
դուրս վտարեց աղմկալից խռժանը: Կործա-  
նեց սեղանաւորներուն սեղանները, և սրբա-  
վայրը պղծելէ զադրիլ հրամայեց անոնց՝  
որ տաճարն իբր շուկայ կամ շուկայի կտրուկ  
ճամբայ կը գործածէին:

Այս բուն ընթացքը ցոյց կու տայ  
անոր բարկութեան սաստկութիւնը: «Իմ  
տունս աղօթքի տուն պիտի կոչուի, բայց  
դուք աւազակներու այր ըրիք,» խօսքերը

ասրասի ազգեցին Տաճարը պղծողներու հոգիներուն: Տաճարին մաքրուելէն ետքը Յիսուս սկսաւ ժողովրդին քարոզել ու հիւանդներ բժշկել: Իր իշխանութիւնը որով Տաճարը մաքրագործեց՝ եկեղեցւոյ պետերուն ցոյց տուաւ թէ ինք ինչ մեծ ազդեցութիւն ունի բազմութեան վրայ: Յայտնեց նաեւ թէ զատեց զիրենք և պակաս գտաւ: Պարզ երեւցաւ թէ հարկ էր զայն լռեցնել, ապա թէ ոչ՝ իրենց իշխանութիւնը պիտի վերջանար:

### Այս Աւարտին Նշանակութիւնը

Յիսուս համոզուեցաւ թէ իր թշնամիներուն հետ դէմ առ դէմ մաքրուելու ժամն հասած է: Ինք Երուսաղէմ եկած էր իր առաքելութեան վրայ վստահ, և աներկիւղ պատրաստուեցաւ պայքարիլ իրեն հակառակող կրօնական պետերուն հետ: Դպիրներէն ու Փարիսեցիներէն այլեւս խոյս չտուաւ: Ամենաբարձր հաւատքով ու քաջասրտութեամբ և հետեւանքներու մասին լիակատար տեղեկութեամբ անոնց ասպարէզ կարգաց իր գործերով: Տաճարի գաւիթներուն իր գրաւումը, նախորդ օրուան իր նշանակալից մուտն իբրեւ թագաւոր և Հրեայ պետերուն ուղղուած իր մարտահրաւէրը, այս ամէնը տարբեր դիրք ցոյց կու տային և կ'ապացուցանէին թէ հաստատ որոշած է ամէն ինչ յանձն առնել կրօնական իշխանութիւններուն զգացնելու համար թէ կը մեղանչեն՝ ժողովուրդն անպտուղ կեանքի առաջնորդելով և եկեղեցւոյ բարձր պաշտօններն անարժանաբար ու չարաչար վարելով: Որոշած էր անոնց ցոյց տալ սա իրողութիւնները թէ

իրենք անհաւատարիմ են Սբ. Գրոց թէ՛ ուղւոյն, թէ՛ վարդապետութեան: Կը պահեն բարեպաշտութեան կերպարանը, հրապարակաւ կը յարգեն մեծապէս Սբ. Գիրքը: Սակայն կազմած են դրութիւն մը, որ կը գործադրուէր ոչ թէ ժողովրդին օգտին համար, այլ իրենց դիրքերն ամրացնելու և իրենց հասոյթներն առատացնելու համար:

### Փարիսեցիներուն Ենդաւարութիւնը

Սրբազան զիրքերու մտատիպարները — խոնարհութեամբ Աստուծոյ հետ քալել և ոգորմութիւն սիրել — ամէնը կորսուած էին մինչեւ անանուխի և չամանի տասնորդը պահանջող ռաբբիական օրէնքներու մանրամասն կէտերը շեշտելու իրենց ջանքերուն մէջ: Իրենց գլխաւոր գործն էր ճոխապէս զարգարուած կղերական զգեստներ հագնիլ, հրապարակներու վրայ կենալ, արարողական երկար ազօթքներ մատուցանել և իրենց կողմէ հաստատուած հարիւրաւոր կանոններ պահել: Կը ճնշէին աղքատները, իրենքդ իրենք կը բարձրացնէին իշխանութեամբ և պերճ կեանք կը վարէին: Ահա այս ոգիին և այս ընթացքին դէմ ձայն բարձրացուց Յիսուս անոնց կրօնական կեանքի բուն կեդրոնին, Երուսաղէմի Տաճարին, մէջ: Այս յանդգնութիւնն այնքան զայրացուց Հրէից քահանայապետներն ու երեւելիները որ աւելի ժրութեամբ ու փութալանութեամբ աշխատեցան մահուան մատնել զայն: Սակայն Յիսուս առանց վարանման ջանաց ի դուրս հանել ինչ որ ձեռնարկած էր կատարել: Այս յուզիչ օրէն ետքը Յիսուս ու իր աշակերտները Բեթանիա դարձան գիշերելու համար:

Հոգեւոր Զօրութիւն

Հետեւեալ առաւօտ քաղաք վերադարձան, և այդ օրն ամբողջ պատմութեան ամէնէն ճակատագրական օրերէն մին եղաւ: Ծամբուն վրայ այն թղենիին քովէն անցան զոր նախորդ օրը տեսած էին և ահա չորցած էր: Յայտնի է թէ աշակերտները սխալ հասկըցան Յիսուսի նախորդ օրուան խօսքերը, վասն զի հարցուցին թէ ինչո՞ւ չորցաւ թղենին: Յիսուս այդ առիթով հաւատքի գաս մը տուաւ անոնց՝ առակի Արեւելեան ծանօթ խորհրդապաշտ ոճով:

Ըսաւ թէ իր զօրութիւնն հոգեւոր է և կու գայ առ Աստուած հաւատքի միջոցով: Եթէ աներկմիտ հաւատք ունենան Աստուծոյ վրայ և խնդրեն որ սա լեռն իսկ ելլէ և ծովն իյնայ, պիտի ըլլայ: Սակայն պէտք է որ այս հաւատքը բարոյական հաւատարմութեան վրայ հիմնուած ըլլայ: Պէտք է որ իրենք մեղքէ զերծ ըլլան: Պէտք է որ նախ ներեն իրենց թշնամիներուն, որպէս զի Աստուած ալ իրենց ներէ: Այսպէս Յիսուս մեծ եռանդով անոնց տեսնել տուաւ էութիւնն այն խօսքերուն զորս վերջին ամիսներու ընթացքին խօսեցաւ առ Ապտուած հաւատքի զօրութեան վրայ:

Քարոզութիւն Տանարին Մէջ

Երբ Երուսաղէմ հասան, ուղղակի տաճար գացին ըստ սովորութեան: Առմբ մը քահանայապետներ, ձերեր և դպիրներ հարցափորձեցին Յիսուսը սա յուսով որ իր իսկ պատասխաններով պիտի դատապարտուի օրէնքի առջեւ ու ժողովրդին առջեւ: Հար-

ցուցին անոր, «Ո՞վ քեզի իշխանութիւն տուաւ այս բաներն ընելու» Յայտնի էր թէ Սանհորիոնը չէր տուողը, վասն զի Յիսուս ձեռնադրուած չէր: Յիսուս ճարտարօրէն պատասխանեց անոնց՝ սա հարցումով, «Ուր կէ՞ առաւ Յովհաննէս մկրտելու իր իշխանութիւնը, երկինքէ՞ն թէ մարդոցմէ»։ Շուտեցան մնացին անոնք սապէս խորհելով. «Եթէ ըսենք՝ Երկինքէն, պիտի ըսէ, Հապա ինչո՞ւ չհաւատացիրք: Եթէ ըսենք՝ Մարդոցմէ, ժողովուրդը պիտի բարկոճէ մեզ, վասն զի մեծապէս կը հաւատայ անոր իբրև մարգարէի»։ Ուստի ըսին, «Չենք գիտեր»։ Յիսուս պատասխանեց. «Ես ալ ձեզի չեմ ըսեր թէ ի՞նչ իշխանութիւնով կ'ընեմ այս բաները»։

Ապա սկսաւ քարոզել և ժողովուրդն իր շուրջ խոսեցաւ: Ասոնք իր վերջին քարոզութիւններն էին ժողովրդին: Քարոզեց ճոխութեամբ, լիութեամբ և վեհ արիւթեամբ: Իր խօսքերը շեշտակի կ'երթային ունկնդիրներուն սիրտերը: Կը խօսէր իր սրտին խորերէն, որպէս թէ կը նախազգար մտալուտ դատապարտութիւնը և կորսնցընելու ժամանակ չունէր: Ափ մը հետեւորդներով ահա աներկիւղ յարձակում մը սկսաւ իշխանութիւններուն դէմ անոնց ազդեցութեան բուն կեդրոնին մէջ: Չարեր և կոյրերու կոյր առաջնորդներ կոչեց զանոնք: Միեւնոյն ժամանակ, առակներու պարզ ու յստակ մեթոդը գործածելով, մխիթարական խօսքեր ուղղեց հաւատարիմ իր հետեւորդներուն:

Երկու Որդիներ

Առաջին առակն էր հօր մը և երկու որ-

զիններու վրայ: Հայրն ըսաւ անոնցմէ մէկուն, Գնա գործէ այսօր արտին մէջ: Որդին մերժեց, բայց յետոյ իր անձին տիրանալով գնաց գործել: Հայրը երկրորդ որդիին ալ ըսաւ որ երթայ գործէ, և որդին հաւանեցաւ, բայց չգնաց: «Արդ,» հարցուց Յիսուս, «այս երկուքէն ո՞րն իրապէս ծառայեց իր հօր:» Բազմութիւնն աղաղակեց. «Առաջինը:» «Այո,» ըսաւ Յիսուս, «նոյնպէս է իրողութիւնն հոս ալ: Քահանաները կ'ըսեն թէ Աստուծոյ պիտի հետեւին, բայց չեն հետեւիր. մինչ չենք հետեւիր՝ ըսող մաքաւորներէն շատեր իրապէս կը հետեւին՝ իմ աշակերտներս ըլլալով:» Ապա ըսաւ Յիսուս, «Շատեր այս մաքաւորներէն որ եկեղեցւոյ կանոններուն համաձայն ապրած չեն, բայց լոյսը տեսնելով փոխեցին իրենց ընթացքը, Աստուծոյ թագաւորութիւնը պիտի մտնեն: Իսկ Դպիրներն ու Փարիսեցիները, որ Ռաբբիական օրէնքներու բխրաւոր տրամադրութիւններն ամէն զգուշութեամբ կը գոնացնեն բայց զանց կ'ընեն սիրել զԱստուած ու իրենց ընկերները, զուրը պիտի մնան:

**Այգիին Առակը**

Ուրիշ առակ մը եւս ըսաւ: Տանուտէր մարդ մը այգի տնկեց ու զայն ցանգով պատեց: Հնձան փորեց ու աշտարակ շինեց և յետոյ մշակներու յանձնելով օտար երկիր գնաց: Հունձքի ժամանակ իր ծառաները շրջեց, որպէս զի բերքէն իրեն ինկած բաժինն առնեն: Ծառաները ծեծուեցան և ոմանք սպաննուեցան: Յետոյ տէրն իր որդին շրջեց, խորհելով թէ մշակները պիտի ակնածին որդիէն: Բայց երբ որդին եկաւ, ըսին. «Ժա-

ռանգն է, սպաննեք զայն և մենք առնենք ժառանգութիւնը:» Եւ սպաննեցին: «Կ'ըսեմ ձեզի,» ըսաւ Յիսուս, «Աստուծոյ թագաւորութիւնն անոնցմէ պիտի առնուի և թագաւորութեան պտուղը բերող ազգի մը պիտի տրուի: Կարգացած չէ՞ք զուք: Այն քարը զոր շինողներն անարգեցին՝ անկիւնի գլուխ եղաւ:»

Իր միտքն ակներեւ էր: Այն զոր իրենք կ'անարգէին՝ նոր հոգեւոր թագաւորութեան մը հիմը պիտի ըլլար: Հրեաներուն պետերն զգացին թէ առակն իրենց վրայ էր և զայն իսկոյն ձերբակալելու հնար փնտոցեցին: Աստուծոյ վախցան ժողովրդէն որ անոր շուրջ կը խոնուէր և ուշի ուշով անոր խօսքերուն մօտիկ կ'ընէր:

**Թագաւորին Խնկոյնը**

Յիսուս ուրիշ առակ մը ըսաւ: Թագաւոր մը իր որդւոյն համար հարսնիք ըրաւ: Եւ երբ հարսնիքի հրաւիրեալները չեկան, իր ծառաները մեծ ու փոքր ճամբաներու զուխները զրկեց ուրիշներ հրաւիրել: Եւ բերին աղքատներ, կոյրեր ու կաղեր: «Այն հրաւիրեալներէն ոչ մին,» ըսաւ թագաւորը, «պիտի ճաշակէ իմ ընթրիքէս:» Այս առակով Յիսուս նորէն հասկցուց քահանաներուն ու եկեղեցւոյ իշխաններուն թէ հոգիով աղքատ ու խոնարհ անձեր պիտի մտնեն լաւագոյն կեանքը, իսկ իրենք պիտի զրկուին:

**Փարիսեցիներուն Հարցումը**

Փարիսեցիները տուրքի վերաբերեալ հարցումով մը ուղեցին Յիսուսը թակարդը ձգել Հռոմէական տէրութեան օրէնքով: Հարցուցին



Թէ ուղի՞ղ է տուրք տալ Կայսեր: Յիսուս իսկոյն նշմարեց անոնց նպատակը, և հարցումն իրենց զէ՞մ զարձուց, ըսելով, «Ինչ որ Կայսեր կը պատկանի՝ Կայսեր տուէ՛ք,» և ապա աւելցուց խարանոյդ սա խօսքը, «և ինչ որ Աստուծոյ՝ Աստուծոյ:»

### Սաղուկեցիներուն Հարցումը

Սաղուկեցիները որ չէին հաւատար Յարութեան՝ փորձեցին Յիսուսը պապանձեցնել յետ մահու անել կացութիւն մը երեւակայելով: Սապէս նկարուեցաւ այդ կացութիւնը. Մարդ մը ամուսնացաւ ու չուտով մեռաւ: Անոր եղբայրն օրէնքի համաձայն ամուսնացաւ որբուարիին հետ ու ապա մեռաւ: Նոյնպէս երրորդը և չորրորդը մինչեւ եօթներորդը: Ամէնէն ետքը մեռաւ նաեւ կինը: «Երկնից մէջ որո՞ւ կինը պիտի ըլլայ այս,» հարցուցին Սաղուկեցիները: Յիսուս պատասխանեց ըսելով թէ երկնից մէջ ոչ ամուսնութիւն կայ և ոչ կնութիւն: Ըսաւ թէ մեծապէս կը մոլորին իրենք, վասն զի ոչ Սբ. Գիրքը գիտեն և ոչ Աստուծոյ զօրութիւնը: Վկայութիւն բերաւ Սբ. Գրոց այն մասէն, զոր կ'ընդունէին. «Ես եմ Աբրահամի, Իսահակի և Յակոբի Աստուածը:» Ահա իրենց իսկ գիրքին մէջ կար յետ մահու կեանքի վարդապետութիւնը, վասն զի Աբրահամ տակաւին կենդանի ըլլալու է և անբժրունելի է որ Աստուած մեռեալներու Աստուածն ըլլայ:

### Օրինակսին Հարցումը

Փարիսեցիներն իմացան թէ լռեցուցած էր Սաղուկեցիները: Իրենցմէ մին, Օրինական մը, երրորդ հարցում մը ըրաւ անոր:

«Ո՞ր պատուիրանն է ամենամեծը:» Անոնք կը պնդէին թէ բոլոր օրէնքները, նոյն իսկ անոնք զորս իրենք կը զնէին, հաւատար արժէք ունին, և օրէնք մը ուրիշ մը աւելի պարտաւորիչ է ըսելով կը խանգարուի օրէնքի ամբողջ դրութիւնը: Յիսուս պատասխանեց. «Լսէ՛. ով Իսրայէլ, Տէրը, մեր Աստուածը, մէկ է. և սիրես քու Տէր Աստուածդ քու բոլոր սրտովդ, քու բոլոր հոգևովդ ու քու բոլոր զօրութիւնովդ: Եւ երկրորդն ասոր նման. Սիրէ քու ընկերդ իբրեւ քու անձը:» Օրինականը գո՞հ եղաւ և ըսաւ. «Իրօք, այսպէս ընել ամէն ողակէզներէ և զոհերէ աւելի է:» Յիսուս ըսաւ, «Իսկ Աստուծոյ թաղաւորութենէն հետո՞ չես: Կը հասկնաս այս երկու պատուիրանները: Հնազանդէ անոնց և կը մոռնես թաղաւորութիւնը:»

### Ազգաբարոյսի Գնահատում

Ապա սկսաւ Յիսուս իր մեծ ուղերձը ժողովրդին ուղղուած, որով կ'զգուշացնէ զանոնք Դպիրներէն ու Սաղուկեցիներէն, որոնք կրօնքն իրենց անձնական նպատակներուն ծառայեցնելով օրէնքի և կանոններու կնճռոտ դրութիւն մը յօրինած էին իրենց ճոխութիւնն ու պերճանքն աւելցնելու համար: Ըսաւ ժողովրդին թէ եկեղեցիի մէջ տիրող այս դատախարկերը ծանր բեռներ կը նեն ազգատներուն վրայ և իրենց մատն իսկ չեն վերցնէր անոնց բեռը նուազեցնելու համար: Թէ կը շահագործեն որբուարիները և կը զրաւեն անոնց տուները, թէ կրօնական արարողութիւններ կ'ընեն ցուցամոլութեամբ, բայց երբեք հոգ չեն ըներ կարօտ-

եալներու պէտքերուն համար: Թէ իրենց ժամանակը կը վատնեն բարդ օրէնքներ պատրաստելով կրօնական բաներու համար որոնք առօրեայ կեանքի հետ առնչութիւն չունին և թէ փառասէր, հպարտ ու անձնապաշտ կեղծաւորներ են: Ըսաւ թէ այս Դպիրներն ու Փարիսեցիները հոգեւոր սերունդն են անոնց որ ուրիշ դարերու մէջ մարգարէներն սպաննեցին և կը շարունակեն նոյնպէս ընել այս դարուն մէջ: Վերջացուց ազգարարութեան ու դատապարտութեան իր մեծ քարոզը կարեկցութեան ու վշտի սա սրտառուչ բառերով. «Ով Երուսաղէմ, Երուսաղէմ, որ մարգարէները կ'սպաննէիր և քեզի դրկուածները կը քարկոծէիր, քանի՛ անգամ ուղեցի ժողովել քու տղաքդ, ինչպէս հաւն իր թեւերուն տակ կը ժողվէ իր ձագերը, և դուք չուղեցիր: Ահա ձեր տունը ձեզի աւերակ կը թողուի: Վասն զի կ'ըսեմ ձեզի, Այսուհետեւ պիտի չտեսնէք զիս մինչեւ ըսէք, Օրհնեալ է ան որ Տէրոջ անուանով կու գայ:»

### Որբեւարիին Լուսման

Այս խօսքերն ըսելէ ետե տաճարին մէկ կողմը գնաց ու գանձանակը դրամ ձգողները գիտեց: Աշակերտներուն ուշադրութիւնը դարձուց խեղճ որբեւարիի մը վրայ, որ երկչոտութեամբ երկու փոքր դրամ կը ձգէր գանձանակը: Եւ ըսաւ թէ չքաւորութենէ տրուած նուէրն Աստուծոյ աւելի ընդունելի է քան բոլոր այն գումարները զորս հարուստները տուին իրենց առատութենէն:

Քանի մը Յոյներ որ մօտ էին հարցուցին թէ կրնա՞ն արդեօք Յիսուսը տեսնել: Յի-

սուս, երբ իմացաւ, խորապէս յուզուեցաւ որ այս օտարականները կ'ուզեն զինք տեսնել, և այդ առիթով աշակերտներուն բան մը տորվեցուց կեանքի ու մահուան նշանակութեան վրայ: Ըսաւ թէ սերմը հողին մէջ իյնալու և մեռնելու է, որպէս զի նոր կեանք յառաջ գայ: Թէ ան որ իր կեանքը կը սիրէ՝ պիտի կորսնցնէ զայն, իսկ ան որ իր կեանքը կը զոհէ յօժարակամ, աւելի մեծ կեանք պիտի ստանայ: Ըսաւ նաև թէ, եթէ մէկը կ'ուզէ իրեն հետեւիլ, պէտք է որ մինչեւ ի մահ հետեւի:

### Ձիթենաց Լեւան Վրայ

Տաճարէն մեկնելու պահուն աշակերտներն Յիսուսի ուշադրութիւնն հրաւիրեցին Տաճարի շէնքերուն վրայ: Ան ալ ըսաւ, «Ձեզի կ'ըսեմ, հոս քար մը քարի վրայ պիտի չմնայ՝ որ չքակուի:» Ապա քաղաքէն ելան զացին Ձիթենեաց Լեւոյ մտերմական երկար խօսակցութիւն մը ունենալու համար իրարու հետ: Աշակերտները ներկայ եղած էին Տաճարին մէջ տեղի ունեցած վիճաբանութեան և շատ բաներ ըսուած էին զոր իրենք չէին հասկնար: Յիսուսի հարցուցին թէ ե՛րբ պիտի կատարուի Տաճարին կործանման վերաբերեալ իր գուշակութիւնը: Ըսաւ անոնց թէ միայն Աստուած, Հայրը, զիտէ Երուսաղէմի կործանման օրն ու ժամը, սակայն անխուսափելի է: Նախաձայնեց թէ պատերազմներ ու խռովութիւններ պիտի ըլլան բարեւոյ և չարի երկար պայքարին մէջ, և թէ շատ արդարներ պիտի տանջուին ու սպաննուին, ու բազում սուտ մարգարէներ պիտի ելլեն մարդիկ մոլորեցնելու համար:

Բայց խոստացաւ թէ ամուր ու հաստատ կեցողներ առաջնորդութիւն ու մխիթարութիւն պիտի ստանան և վերջապէս պիտի փրկուին Աստուծոյ զօրութեամբ: Ի վերջոյ արդարութիւն պիտի տիրապետէ:

### Տաղանդներու Առակը

Աշակերտներուն ըսաւ թէ իր մեկնումը կը նմանի մարդու մը հեռու երկիր երթալուն և ծառաներէն իւրաքանչիւրին մասնաւոր գործ յանձնելուն: Մարդը իւրաքանչիւրին տաղանդ կը յանձնէ անոր կարողութեան համեմատ և կ'սպասէ որ գործածեն զանոնք: Եթէ մէկուն հինգ տայ ու վերադարձին գտնէ թէ ուրիշ հինգ տաղանդ չաճած է, կը հաւանի: Բայց եթէ երկուստ, ծոյլ կամ անտարբեր ծառայ մը, որ միայն մէկ տաղանդ առած է, թաղէ զայն փոխանակ չահագործելու և իր տէրոջ վերադարձին ուրիշ բան չունենայ անոր տալու, բայց միայն նոյն տաղանդը, տէրը չհաւանիր և կը դատապարտէ զայն ու ետ կ'առնէ ինչ որ տուած էր:

### Պատասխանի Պատկեր Մը

Ապա տուաւ Յիսուս զատաստանի ճշմարտապէս արեւելեան պատկեր մը: Ներկայացուցաւ Որդին մարդոյ իր գահուն վրայ բազմած իր փառքով և ըղոր ազգերն անոր առջև հաւաքուած: Եւ ահա կը զատէ աշխարհի մարդիկը իրենց գործերուն համեմատ: Արդարները պիտի ժառանգեն իրենց համար աշխարհի սկիզբէն պատրաստուած թագաւորութիւնը: Պիտի ըսէ անոնց. «Անթեցայ և ինծի ուտելիք տուիք. ծարաւեցայ, ու ինծի խմցուցիք. օտարական էի, և զիս ներս առիք, մերկ և զիս հագուեցուցիք. հիւանդ,

և ինծի տես եկաք. բանտի մէջ էի և ինծի եկաք: Վասն զի ճշմարիտ կ'ըսեմ ձեզի, Որովհետեւ այս բաներն այս իմ եղբայրներէս ամէնէն պզտիկին ըրիք, ինծի ըրիք:» Իսկ անոնք որ զլացած են բարութեան ու ողորմութեան գործեր ընել՝ պիտի նետուին դուրսի խաւարը: Այսպէս Յիսուս սորվեցուց իր աշակերտներուն թէ նկարագրի բուն փորձը գիտութիւն կամ օրէնքի հնազանդութիւն չէ, այլ մանաւանդ տաղանդի յօգուտ ուրիշներու գործածութիւն. կարճ խօսքով, անձնուրաց կեանք կամ ծառայութիւն:

Յետոյ ըսաւ Յիսուս իր աշակերտներուն. «Գիտէք որ երկու օրէն ետեւ Զատիկ կ'ըլլայ, և Որդին մարդոյ կը մատնուի խաչուելու համար:»

### Յուդայի Պաւտարութիւնը

Այս դիպուածաւրից օրն էր որ Յուդա Հրեայ պետերուն հետ դաւադիր եղաւ Յիսուսը իշխանութիւններուն մատնելու համար ամայի տեղ մը: Հրեայ երեւելիները չէին կրցած Յիսուսը բռնելու բանաւոր պատրուակ մը գտնել, մինչ կը քարոզէր տաճարին մէջ, և ժողովրդէն կը վախնային, վասն զի, ինչպէս ըսին, «Բոլոր աշխարհ անոր ետեւէն գնաց»: Սակայն Յուդա գնաց անոնց և երեսուն կտոր արծաթի փոխարէն խոստացաւ անոնց իմացնել թէ ո՛ւր կրնան Յիսուսը ձերբակալել ամբոխէն հեռու: Այդ ժամէն սկսեալ Յուդա պատեհութիւն փնտռեց Յիսուսն անոնց մատնելու, երբ բազմութիւն չըլլայ: Սակայն երկու օր անկարող եղաւ բան մը ընել: Հինգշաբթի գիշեր Գեթսե-

մանի պարտէզին մէջ, ուր Յիսուս դացած էր առանձին աղօթել, մասնութիւնը տեղի ունեցաւ :

Չիչուիր թէ Յիսուս և իր աշակերտներն ո՛ւր գացին Չիթինեաց Լեռնէն : Բայց հաւանական է որ դարձեալ Բեթանիա դացին գիշերելու համար :

#### ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

Չորեքշաբթի աւուր դէպքերու յիշատակում չկայ աւետարաններէն սեւէ մէկուն մէջ : Աբ. Գրոց հմուտներ կ'ըսեն թէ Յիսուս ու իր աշակերտները Բեթանիա մնացին այդ օրը և անշուղի պատրաստութիւն տեսան Չատկի մեծ տօնին համար : Չատկական չաբթուան մեծ դէպքն էր այդ, և բաղմութիւններ ատոր համար Երուսաղէմ եկած էին երկրի ամէն կողմերէն :

#### ՉԻՆԳՇԱԲԹԻ

##### Վերհասուեր

Հրեաներն ամենամեծ զոռչութեամբ կը պատրաստուէին Չատկի տօնին համար : Աշակերտներն Յիսուսի հարցուցին թէ ո՛ւր կ'ուզէ որ ամէն բան պատրաստեն տօնին համար : Յիսուս ըսաւ որ Երուսաղէմ երթան : Ճամբան պիտի գտնեն մարդ մը զոր նկարագրեց իրենց, և պիտի ըսեն անոր, «Վարդապետը կ'ըսէ, 'Ո՛ւր է օթեանը, ուր աշակերտներուս հետ մէկտեղ ուտեմ զատիկը : ' Ան պիտի ցուցնէ ձեզի մեծ վերնատուն մը, հոն պատրաստեցէք մեզի :» Քաղաքը դացին և ամէն բան ըսուածին պէս գտան : Եւ ցուցուած ոննեակին մէջ զատիկը պատրաստեցին :

#### ՈՏՆԱՂՈՒՅ

Իրիկուան դէմ Յիսուս անոնց քով եկաւ : Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստան : Յիսուս կոնք մը ջուր և զենջակ առնելով սկսաւ լուալ աշակերտներուն ոտքերը : Այն երկրին մէջ մարդիկ բոկոտն կամ թեթեւ սանդալով կը պտըտէին : Ուստի սովորութիւն էր ձաչէ կամ ընդհանրապէս տուն մտնելէ առաջ, ոտքերը ջրով լուալ : Յիսուս հիմա այդ սովորութիւնը գործածեց՝ անմոռանալի դաս մը տալու համար իր աշակերտներուն : Այդ վերջին օրերը, որոնց մէջ աւելի լիովին արձանագրուած են Յիսուսի խօսքերն ու գործերը քան անոր պաշտօնէութեան միւս օրերուն մէջ, Յիսուս իր աշակերտներուն ոչ միայն առակով, այլև օրինակով կը պարզէ իր վարդապետութեան ճշմարտութիւնները : «Երբ ոտնալուացի այս գործին համար Յիսուս Պետրոսի եկաւ, աշակերտն ընդգիմացաւ Վարդապետին և ըսաւ, «Բնաւ իմ ոտքերս պիտի չլուան :» «Եթէ քեզ չլուամ,» պատասխանեց Յիսուս, «զուս ինծի հետ բաժին չունիս : Ես ինչ որ կ'ընեմ, դուս հիմա չես իմանար, բայց ետքը պիտի իմանաս :» Պետրոս ըսաւ, «Տէր, ոչ միայն ոտքերս, հապա նաև ձեռքերս ու զուսս :» Յիսուս նուիրագործեց պարզ սովորութիւնը, դարձնելով դայն ոչ միայն բարեկամական ծառայութիւն, այլ և հոգեւոր մաքրութեան խորհրդանիշ մը : Լինցնելէն ետև ըսաւ, «Հապա եթէ ես Տէրս ու Վարդապետս ձեր ոտքերը լուացի, պետք է որ դուք ալ իրարու ոտքերը լուաք : Վասն զի ձեզի օրինակ մը տուի, որպէս զի դուք ալ ընէք ինչպէս ես ըրի ձեզի :»

## Յուդայի Բաժանումը

Անկէ ետքը Յիսուս յայտնապէս խոսովեցաւ հոգիով և ըսաւ իր աշակերտներուն թէ իրենցմէ մին պիտի մատնէ զինք: Շատ տրտմեցան անոնք և ըսին մի առ մի, «Աիթէ ե՞ս եմ»: Պետրոս թելադրեց Յովհաննէսի, որ Յիսուսի քով բազմած էր, հարցնել թէ ո՞վ է ան: Յիսուս պատասխանելով Յովհաննէսու հարցման՝ ըսաւ, «Ան է որու պատառը թրջելով կու տամ ես»: Եւ թրջելով Յուդայի տուաւ ու ըսաւ հանդարտօրէն, «Ինչ որ պիտի ընես՝ չուտով ըրէ»: Իսկոյն դուրս ելաւ Յուդա, «և գիշեր էր»: Արդ, որովհետեւ Յուդա գանձապահ էր, աշակերտները կարծեցին թէ գնաց բան մը առնել Յիսուսի համար:

## Տէրունական Ընքրիքը

Յուդայի մեկնելէն ետքը Յիսուս կատարեց խորհրդաւոր զործ մը, որմէ սկսաւ Քրիստոնեաներու ծանօթ ամէնէն նուիրական արարողութիւնը: Առաւ իրենց առջեւ զատկական սեզանին վրայ կեցող հացը և օրհնեց: Ապա փոքր կտորներու վերածելով պատուիրեց ուտել զանոնք, ըսելով, «Այս է իմ մարմինս որ ձեզի համար տրուեցաւ: Չայս ըրէք զիս յիշելու համար»: Ապա առաւ զաւաթ մը գինի և պատուիրեց խմել, ըսելով, «Այս է իմ արիւնս նոր ուխտի, որ ձեզի համար թափուեցաւ»: Այս պարզ գործը, այնքան նշանակալից, կրկնեցին աշակերտները Յիսուսի մահէն ետեւ անոր սիրելի յիշատակին համար, և դարուց ի դարս ամէն տեղ կը կրկնուի Քրիստոնեաներու ձեռամբ: Յիսուսի հետեւողներ սոյն պարզ արարո-

ղութեամբ իրենքգիրենք անոր հետ միացած կ'զգան հոգեւոր յաւիտենական հաղորդութեամբ:

Օրհնութիւն մը երգելէ ետեւ ելան զացին Ձիթենեաց Լեռը: Հոն Յիսուս պատմեց իր աշակերտներուն թէ ինք պիտի բռնուի, և թէ իրենք պիտի թողուն զինք ու փախչին ոչխարներու նման որ կը ցրուին երբ հովիւը զարնուի: Ըսաւ Պետրոս, «Թէ եւ ամէնը գայթակղին, ես պիտի չգայթակղիմ»: Պատասխանեց Յիսուս. «Այս գիշեր, դեռ հաւը երկու անգամ չխօսած, երեք անգամ պիտի ուրանաս զիս»: Բայց Պետրոս ստոտիկ բողոքեց, նմանապէս բոլոր միւսները:

## Թող Չխռովի Ձեռ Սիրքը

Մեծ անձկութիւն և տրտմութիւն պաշարեց աշակերտները, բայց Յիսուս միխթարեց զանոնք: Անոր խօսքերուն և հոգիին մէկ մեկնութիւնը կ'ամփոփուի Յովհաննէսու աւետարանին մէջ: Աւետարաններու այս ամէնէն հոգեւորին մէջ կը կարդանք. «Թող չխռովի ձեր սիրտը: Շատ բնակարաններ կան իմ Հօրս տունը»: Շատ օթեւաններ կան Աստուծոյ տիեզերքին մէջ: Ես կ'երթամ ձեզի տեղ պատրաստել»: Տակաւին կարող էր իրենց Տէրն ու վարդապետն ըլլալ: Ուր ես կ'երթամ՝ գիտէք, ճամբան ալ գիտէք: Ես եմ ճամբան, ճշմարտութիւնը և կեանքը: Մէկը չգար Հօրը, եթէ ոչ ինձմով: Եթէ զիս ճանչնայիք, իմ Հայրս ալ պիտի ճանչնայիք»: Երբ Փիլիպպոս ըսաւ, «Յուցուր մեզի Հայրը», Յիսուս ըսաւ, «Այսքան ժամանակ ձեզի հետ եմ և զիս չճանչցա՞ր, Փիլիպպոս: Ան որ զիս տեսաւ՝ Հայրը տեսաւ: Ձե՞ս հա-

ւատար թէ ես Հօրը մէջ եմ և Հայրն իմ մէջն: Խօսքերը զորս ձեզի կը խօսիմ՝ ես ինծմէ չեմ խօսիր, այլ իմ մէջն բնակող Հայրը կ'ընէ այն գործերը: Ան որ ինծի կը հաւատայ՝ ինք ալ պիտի ընէ այն գործերը որս ես կ'ընեմ և պիտի ընէ ասոնցմէ ալ մեծ գործեր, վասն զի ես Հօրը կ'երթամ: Ան պիտի տայ ձեզի ուրիշ Մխիթարիչ մը որ ձեզի հետ ըլլայ յաւիտեան, ճշմարտութեան Հոգին: Ան պիտի սորվեցնէ ձեզի ամէն բան և պիտի յիշեցնէ ձեզի ամէն ինչ որ ըսի ձեզի: Խաղաղութիւն կը թողում ձեզի, իմ խաղաղութիւնս կու տամ ձեզի, ոչ ինչպէս աշխարհը կու տայ՝ ես կու տաս ձեզի: Թող ձեր սիրտը չխռովի, ոչ ալ վախնայ: Այլեւս շատ պիտի չխօսիմ ձեզի, վասն զի այս աշխարհի իշխանը կու գայ և իմ վրաս բան մը չունի: Միայն թէ աշխարհ գիտնայ թէ ես կը սիրեմ Հայրը, և ինչպէս Հայրը պատուիրեց ինծի, այնպէս կ'ընեմ:»

### Ես եմ ճշմարիտ Որքը

«Ես եմ ճշմարիտ որթը և իմ Հայրս մշակն է: Ամէն ճիւղ որ իմ վրաս է և պտուղ բերեր՝ կը կտրէ, և ամէն ճիւղ որ պտուղ կը բերէ՝ կը մաքրէ, որպէս զի աւելի պտուղ բերէ: Իմ մէջն կեցէք և ես ձեր մէջ: Ինչպէս ճիւղն ինքնին չկրնար պտուղ բերել, եթէ որթին վրայ չմնայ, նոյնպէս դուք չէք կրնար, եթէ իմ վրաս չմնաք: Ես որթն եմ և դուք ճիւղերը: Ան որ իմ մէջն կը կենայ և ես անոր մէջ, շատ պտուղ կը բերէ, վասն զի առանց ինծի ոչինչ կրնաք ընել:»

«Դուք զիս չընտրեցիք, այլ ես ընտրե-

ցի ձեզ և դրի որ ձեր պտուղը մնայ, որպէս զի ինչ որ իմ անունովս խնդրէք Հայրէն՝ տայ ձեզի:... Յիշեցէք այն խօսքը զոր ըսի ձեզի. Ծառան իր տէրոջմէն մեծ չէ: Եթէ զիս կը հալածեն, ձեզ ալ պիտի հալածեն: Եթէ իմ խօսքս պահեցին, ձերն ալ պիտի պահեն:... Բայց երբ գայ Մխիթարիչը, զոր ես ձեզի պիտի զրկեմ Հայրէն, ճշմարտութեան Հոգին որ Հայրէն կու գայ, ինք պիտի վկայէ ինծի համար: Եւ դուք ալ պիտի վկայէք, վասն զի ինծի հետ էք սկիզբէն ի վեր:... Դուք հիմա արամութիւն ունիք, բայց ես նորէն պիտի տեսնեմ ձեզ և ձեր սիրտերն ուրախ պիտի ըլլան, ու ձեր ուրախութիւնը ոչ ոք պիտի հանէ ձեզմէ:»

«Ահա կու գայ ձեր ժամանակը, և եկած ալ է, որ ցիրուցան պիտի ըլլաք, ամէն մէկըդ իր տեղը, և զիս մինակ պիտի թողուք: Բայց ես մինակ չեմ, վասն զի Հայրը ինծի հետ է: Այս բաները խօսեցայ ձեզի որպէս զի խաղաղութիւն ունենաք ինծմով: Աշխարհի մէջ նեղութիւններ ունիք, բայց քաջալիրութեցէք, ես յողթեցի աշխարհի:»

### Քրիստոս ճանապարհ

Տակաւին Քրիստոս է այս աշխարհի մէջ Քրիստոնէական խաղաղութեան և յաւիտեանական կեանքի յոյսը: Կրնանք ուսումնասիրել Յիսուսի կեանքի ճանապարհը, ընդունիլ անոր վարդապետութիւնները և մեր կեանքերը գործածել նոյն մեծ եղանակով, այն է՝ Աստուծոյ կամքը կատարելով մարդոց մէջ: Շատեր կրնան խաղաղութիւն և ուրախութիւն մտնել փորձել ուրիշ ճամբով: Բայց փորձառութեան քսան դարեր ազդուագոյն

կերպով կը վկայեն թէ ճշմարիտ ուրախութեան և խաղաղութեան միակ ուղին է Յիսուս:

Յիսուսի աղօթքի հոգին ի յայտ կը բերուի այս նոյն աւետարանին տասնըեօթնորորդ գլխով: Բարեխօսական մեծ Աղօթքը անբացատրելիօրէն վսեմ է և միանգամայն այնքան պարզ որ ամէն ոք կրնայ հասկնալ: Պէտք է որ այն մեր մտաց մէջ գրուի և մեր հոգիներուն մէջ խոր դրոշմուի Մեծ Պահօց այս սուրբ օրերուն մէջ:

#### Քարեխօսական Աղօթքն Ըստ Յովհաննու Աւետարանի

Մեր աչքերը դէպ ի երկինք վերցուց ուրաւ. Հայր, հասաւ ժամը, փառաւորէ քու Որդիդ, որպէս զի Որդիդ ալ քեզ փառաւորէ. ինչպէս իշխանութիւն տուիր անոր ամէն մարմնի վրայ, որ յաւիտենական կեանք տայ ամէնուն զոր իրեն տուիր: Եւ այս է յաւիտենական կեանքը, որ ճանչնան քեզ մի միայն ճշմարիտ Աստուածդ և զայն զոր դուն զրկեցիր, նոյնինքն Յիսուս Քրիստոս: Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ՝ կատարելով այն զորքը զոր ինձի տուիր ընելու համար: Եւ հիմա, Հայր, դուն փառաւորէ զիս քու քովդ այն փառքով զոր քու քովդ ունէի աշխարհի ըլլալէն առաջ: Ես քու անունդ յայտնեցի այն մարդոց զորս ինձի տուիր աշխարհէ: Քուկդ էին անոնք և ինձի տուիր, ու պահեցին քու խօսքդ: Հիմա զիտեն թէ ամէն այն բաներ զորս ինձի տուիր՝ քեզմէ են: Վասն զի այն խօսքերը զորս ինձի տուիր՝ ես անոնց տուի, և ընդունեցան եւ ճշմարտութեամբ իմացան թէ ես քեզմէ ելայ, ու հաւատացին թէ

դուն զրկեցիր զիս: Անոնց համար կ'աղաչեմ, աշխարհի համար չեմ աղաչեր, այլ անոնց համար զորս դուն ինձի տուիր, վասն զի քուկդ են, և ինչ որ իմ է՝ քուկդ է, և ինչ որ քուկդ է՝ իմ է, և ես անոնցմով կը փառաւորուիմ: Եւ ես այլեւս աշխարհի մէջ չեմ, բայց ասոնք աշխարհի մէջ են և ես քեզի կու գամ: Սուրբ Հայր, քու անունովդ պահէ զանոնք զորս ինձի տուիր և ես պահեցի ու ոչ մին կորսուեցաւ, այլ միայն կորսեան որդին, որպէս զի գրուածը կատարուի: Հիմա սակայն քեզի կու գամ, և այս բաները կը խօսիմ աշխարհի մէջ, որպէս զի իմ ուրախութիւնս կատարեալ ունենան իրենց մէջ: Քու խօսքդ տուի անոնց, և աշխարհ տոնց զանոնք, վասն զի աշխարհէ չեն, ինչպէս ես աշխարհէ չեմ: Չեմ աղաչեր որ աշխարհէ վերցնես զանոնք, հապա որ չարէն պահես: Անոնք աշխարհէ չեն, ինչպէս ես աշխարհէ չեմ: Սրբէ զանոնք ճշմարտութիւնով, քու խօսքդ ճշմարտութիւն է: Ինչպէս դուն զիս աշխարհ զրկեցիր, նոյնպէս ես զրկեցի զանոնք աշխարհ: Եւ անոնց համար ես իմ անձս կը սրբեմ, որպէս զի իրենք ալ սրբուին ճշմարտութիւնով: Եւ լոկ անոնց համար չեմ աղաչեր, հապա անոնց խօսքով ինձի հաւատացողներուն համար ալ, որպէս իմ ամէնը մէկ ըլլան, ինչպէս դուն, Հայր, իմ մէջս և ես քու մէջդ, որպէս զի անոնք ալ մէկ ըլլան մեր մէջ, որպէս զի աշխարհ հաւատայ թէ դուն զրկեցիր զիս: Եւ այն փառքը զոր դուն ինձի տուիր՝ ես անոնց տուի, որպէս զի մէկ ըլլան, ինչպէս մենք մէկ ենք, ես անոնց մէջ և դուն իմ մէջս, որպէս զի կատարեալ ըլլան միութեան մէջ, և

աշխարհ գիտնայ թէ դուն զրկեցիր զիս և սիրեցիր զանոնք, ինչպէս զիս սիրեցիր: Հայր, կ'ուզեմ որ անոնք ալ զորս ինծի տուիր՝ ինծի հետ ըլլան ուր ես եմ, որպէս զի տեսնեն փառքս, զոր ինծի տուիր. վասն զի դուն զիս սիրեցիր աշխարհի սկիզբէն առաջ: Ով արդար Հայր, աշխարհ չճանչցաւ քեզ, բայց ես ճանչցայ, և ասոնք ճանչցան թէ դուն զրկեցիր զիս: Եւ ես ճանչցուցի անոնց քու անունդ, և սիրտի ճանչցնեմ, որպէս զի այն սէրը որով զիս սիրեցիր՝ անոնց մէջ ըլլայ և ես անոնց մէջ:»

## ՈՒՐԱՍ

## Տագնապը Պարեգիկն Մէջ

Առաւաւտուն կանուխ, երբ դեռ մութ էր, Յիսուս և իր աշակերտները գացին Գեթսեմանի պարտէզը: Հոն հասնելէ ետեւ Յիսուս Պետրոսի և Ջերեղեան երկու եղբայրներուն, Յակոբոսի և Յովհաննէսի, ըսաւ որ քիչ մը աւելի առաջ երթան իրեն հետ, իսկ միւսներուն պատուիրեց իր վերադարձին սպասել: Այս երեքին ըսաւ թէ իր անձը մահու չափ տրտում է և խնդրեց իրեն հետ արթուն մնալ քիչ մը: Ապա առանձին յառաջ գնաց քիչ մը և աղօթեց: Աղօթելէն ետեւ անոնց քով դարձաւ և տեսաւ թէ երեքն ալ կը քնանան: Արթնցուց զանոնք ու ըսաւ. «Մէկ ժամ ալ չկրցաք արթուն մնալ ինծի հետ:» Ապա դարձեալ գնաց աղօթել և վերադարձին նորէն քնացած գտաւ զանոնք: Դարձեալ արթնցուց զանոնք և ինք գնաց աղօթել: Ամէն անգամ նոյն աղօթքը մատոյց, այսինքն խնդրեց որ Աստուած խնայէ իրեն յառաջի-

կայ օրուան տագնապը. բայց կը յարէր, «Եթէ անկարելի է որ այս գաւաթն ինձմէ անցնի առանց խմելուս, թող քու կամքդ ըլլայ:» Երբ երրորդ անգամ ետ գալով նորէն քնացած գտաւ աշակերտները, ըսաւ. «Ասկէ ետեւ քնացէք:» Ինք աղօթքով յաղթանակ տարած էր, վասն զի կամեցաւ ինչ որ Աստուած կը կամէր և զոհաբերական գտաւ զայն: Եւ անա մատնիչը երեւցաւ զինուորներով, որպէս զի բռնեն զայն:

## Յիսուսի Չերակալումը

Յուդա և խուժանը սուրերով ու բիրերով զինուած եկան բռնել զայն: Յուդա զինուորներուն ըսած էր թէ ինք համբոյրով ցոյց պիտի տայ Յիսուսը, որպէս զի ճանչնան զայն: Յիսուսի քով եկաւ և Ողոյն քեզ, Վարդապետ,» ըսելով համբուրեց: Չինուորներն իսկոյն բռնեցին զայն: Պետրոս ձեռնարկեց իր սրով պաշտպանել Յիսուսը: Բայց Յիսուս յանդիմանեց իր պաշտպանը, ըսելով թէ անոնք որ սուրի կ'ապաւինին՝ սրով պիտի կորսուին: Ապա զինք ձերբակալողներուն դառնալով հարցուց թէ ինչո՞ւ այսպէս եկան իբր թէ աւազակի մը վրայ: Ամէն օր տաճարին մէջ էր ինք, ըսաւ, և կրնային բռնել ուէ ժամանակ: Աշակերտները փախան՝ զէպքերուն ընթացքէն զարհուրած: Չինուորները կապեցին զայն և տարին Կայտափա թահանայապետին աներ և ժողովադանի իշխան Սննայի տունը:

Հոն շատ քիչ մնաց Յիսուս: Աննա չը բնեց խնդիրը, այլ Կայտափա թահանայապետին զրկեց Յիսուսը կապուած վիճակի մէջ:

## Կայիափայի Առջև

Երբ Կայիափայի տունն հասան, Հրեայ եկեղեցւոյ իշխաններու և պետերու մեծ բազմութիւն ժողովուած էր հոն: Քահանայայեան Յիսուսի զէմ վկայողներ ուղեց որպէս զի մահուան զատապարտէ զայն: Ուստի մէջէն շատեր եկան և սուտ վկայութիւններ տուին: Սակայն տրուած վկայութիւնն անբաւական էր մահաւժիտ արդարացնելու համար: Ամէնէն ծանր վկայութիւնը սա էր թէ Յիսուս ըսած էր, «Ես կրնամ տաճարը քակել և երեք օրուան մէջ շինել»: Քահանայայեան հարցուց Յիսուսի թէ ի՞նչ կ'ըսէ ինք: Յիսուս լուս մնաց: Կայիափայ ըսաւ անոր, «Դո՞ւն ես Քրիստոս Որդին Աստուծոյ»: Յիսուս պատասխանեց. «Ես եմ»: Քահանայայեան իր վերարկուն պատուեց իբրև նշան մը թէ մեծ մեղք գործուեցաւ իր առջև, ու ըսաւ, «Հայհոյութիւն է այս»: և բոլոր բազմութիւնն աղաղակեց, «Այս հայհոյութիւնը բաւական է զայն մահուան դատապարտելու համար»:

## Պետրոսի Ուրացութիւնը

Հարցաքննութեան այս միջոցին շահեկան զէպք մը պատահեցաւ: Աշակերտներէն մին որ քահանայայեանին ծանօթ էր՝ Յիսուսի հետ մտաւ դաւիթը, բայց Պետրոս զուրսը մնաց: Ազախին մը Պետրոսի հարցուց թէ ի՞նք ալ աշակերտ է: Պետրոս, «Ոչ, չեմ», ըսաւ: Ծառաներ ու սպասաւորներ ալ կային որ կրակարանի մը առջև կեցած կը տաքնային Պետրոսի հետ: Ասոնք ևս ըսին անոր, «Դուն ալ անոնցմէ չե՞ս»: Դարձեալ պատասխանեց, «Ոչ, չեմ»: Յետոյ

քահանայայեանին մէկ ծառան ըսաւ, «Ձե՞ որ ես քեզ տեսայ պարտէզին մէջ անոր հետ»: Պետրոս երրորդ անգամ ուրացաւ, և անմիջապէս լսեց թէ հաւը կը խօսէր: Այս անոր յիշեցուց Յիսուսի խօսքը թէ հաւախօսէն առաջ երեք անգամ պիտի ուրանար իր Տէրը: Պետրոս զուրս ելլելով լացաւ զառնապէս:

## Առաջին Հարցաքննութիւն Պիղատոսի Առջև

Երբ առաւօտ եղաւ, բոլոր քահանաներն ու ժողովրդին ձեռերը խորհուրդ ըրին թէ ի՞նչպէս մեռցնեն Յիսուսը: Եկեղեցւոյ իշխանները կրնային մարդ մը մահապարտ համարել, բայց չէին կրնար վճիռ արձակել: Միակ անձը որ կրնար այդպիսի վճիռ տալ՝ Հռոմայեցի կուսակալ Պիղատոս էր: Ուստի կապեցին Յիսուսը և յանձնեցին Պիղատոս կուսակալին:

Որովհետև Զատիկ էր և իրենց անձերն ամենայն զգուշութեամբ մաքուր կը պահէին՝ հեթանոսի չզգչելով ու հեթանոսի տուն չմտնելով, պալատան դրսի կողմը կեցան Հրեաները և Պիղատոս զուրս ելաւ: Ըսին անոր թէ կապեալն իրենց օրէնքներուն զէմ գործեց: Պիղատոս պատասխանեց, Տարէք ուրեմն և ձեր օրինաց համեմատ դատեցէք: Ըսին թէ յանցանքը մահու պատժի արժանի է, և իրենց օրինաւոր չէ մարդ մեռցնել: Ըսին թէ ինքզինք Մեսիա, թագաւոր, կը հռչակէ: Պիղատոս յայնժամ հարցուց Յիսուսի, «Դուն Հրէից թագաւոր ես»: Յիսուս պատասխանեց, «Դուն քեզմէ՞ կ'ըսես զայս թէ ուրիշներ ըսին քեզի»: Պիղատոս ըսաւ, «Մի՞թէ ես Հրեայ եմ. ի՞նչ ըրած ես

գունն» Յիսուս ըսաւ, «Իմ թագաւորութիւնս այս աշխարհէն չէ: Եթէ այս աշխարհէն ըլլար իմ թագաւորութիւնս, իմ սպասաւորներս կը կռուէին որպէս զի Հրէից ձեռքը չմատնուիմ, բայց հիմա իմ թագաւորութիւնս սակէ չէ:» Այն ատեն ըսաւ Պիղատոս, «Ուրեմն թագաւոր ես գունն:» Յիսուս պատասխանեց, «Դուն կ'ըսես: Ես այս բանին համար ծնած եւ այս բանին համար աշխարհ եկած եմ, որպէս զի ճշմարտութեան համար վկայեմ:» Պիղատոս ըսաւ անոր, «Ճշմարտութիւնն ի՞նչ է:»

### Յիսուս Հերովի Կը դիպի

Պիղատոս նորէն գուրս ելաւ Հրեաներուն և ուրիշ իրողութիւններ պահանջեց: Հրեաներն աւելի աղաչեցին, ըսելով թէ կապեալն ամբողջ Հրէաստանի, մանաւանդ Գալիլեայի, մէջ իր քարոզութեամբ գրգռե ժողովուրդը: Պիղատոս հարցուց թէ Գալիլեացի՞ է Յիսուս: Երբ իմացաւ թէ է, Հերովի զրկեց զայն, նահանգին ժառանգական թագաւորին, որ այդ միջոցին Երուսաղէմի մէջ էր: Հերովդէս ուրախացաւ Յիսուսը տեսնելով, վասն զի հետաքրքիր էր տեսնել զայն և կ'ուզէր հրաշք մը գործել տակ իր զուարճութեան համար: Շատ հարցումներ ըրաւ անոր, մինչ քահանայապետներն ու դպիրները բարձրաձայն կ'ամբաստանէին զայն: Բայց Յիսուս լուռ մնաց: Յետոյ Հերովդէս ու իր զինուորները ծաղրեցին զայն ու նորէն Պիղատոսի զրկեցին:

### Երկուրդ Հարցախնդիրն Պիղատոսի Առջև

Պիղատոս սակայն ժողովեց քահանայապետներն ու իշխանները և ըսաւ թէ յետ

քննութեան ոչ ինք և ոչ Հերովդէս մահուարժանի ունէ բան գտան Յիսուսի վրայ և թելադրեց որ ինք պատիժ մը տայ և արձակէ զայն: Մինչ Պիղատոս դատաւորական ամբողջ վրայ էր դեռ, լուր մը եկաւ անոր իր կնոջ կողմէ: Կինը կ'աղաչէր բան մը չունենալ Յիսուսի հետ, վասն զի արդար մարդ է ան, և թէ ինք անոր վրայ երազ մը տեսնելով շատ խռոված է: Այս անտարակոյս Յիսուսի նպատաւոր աղքեցութիւն գործեց Պիղատոսի վրայ, վասն զի ան հակամտեցաւ ազատ արձակել Յիսուսը, թէև անոր քարոզութիւնը նոյնչափ հակառակ էր Հոռմէական պետութեան որչափ Գալիլեաներու և Փարիսեցիներու չարութիւններուն: Հոռմայեցի կուսակալներ յաճախ մահուան կը դատապարտէին կառավարութեան թըշնամի և հակառակ նկատուողները: Հոռմ անգութ ու անողորմ էր:

### Յիսուս քէ Բարաբբա

Հին սովորութիւն մը կար որ կը թուէր Յիսուսն արձակելու պատենութիւն մը ընծայել, թէև Հրեաներ մահապարտ համարէին զայն: Զատիկի տօնին առիթով կուսակալը սովոր էր բանտարկեալ մը ազատել ինչան բարեացակամութեան: Պիղատոս հարցուց թէ լաւ չէ՞ր ըլլար իրենց արձակել Հրէից թագաւոր Յիսուսը: Այդ պահուն բանտին մէջ կար մահապատժի սպասող հոչակաւոր մարդ մը, Բարաբբա, որ դատապարտուած էր իբրև սպառամբ ու մարդասպան: Պիղատոս հարցուց ամբողջին թէ այս երկուքէն ո՞րն արձակէ: Եւ ամբոյսն աղաղակեց, «Բարաբբան:» Ըսաւ Պիղատոս, «Ի՞նչ ընեմ ուրեմն

զայն որ Յիսուս կը կոչուի:» «Խաչէ, խաչէ,» աղաղակեցին: Ըսաւ Պիղատոս, «Ինչո՞ւ, ի՞նչ չար գործ ըրաւ: Ես անոր վրայ մահու արժանի յանցանք մը չգտայ. ուրեմն պատիժ մը տամ և արձակեմ:» Իսկ անոնք աւելի բարձրաձայն պոռացին, «Խաչէ, խաչէ զայն:» Վերջապէս մեծ աղմուկին պատճառով Պիղատոս յայտնի վճռեց որ խաչուի, ինչպէս կ'ըզէին անոնք: Ելաւ, ջուր առաւ և հրապարակաւ իր ձեռքերը լուաց բազմութեան առջև իբրև նշան մը թէ ինքզինք պատասխանատուութենէ զերծ կը համարի Յիսուսի մահուան համար: Ապա արձակեց Բարաբբան, նշանաւոր մարդասպանը, և Յիսուսը ձեռելով պահակազօրաց յանձնեց:

#### Խաչը Հանկ

Կուսակալին զինուորներն առին Յիսուսը գաւթին ներսի կողմը, որ Պրետերիոն կը կոչուէր, և ամբողջ գունդով անոր շուրջ հաւաքուեցան: Հոն ծաղրեցին զայն: Մերկացնելով հագցուցին կարմիր հագուստ մը: Փուշէ պսակ մը հիւսելով գրին անոր գլուխը, և եղէզ մը տուին անոր ձեռքը: Յետոյ ծուխը դնելով անոր առջև ծաղրեցին ու ըսին, «Ողջո՞յն քեզ, թագաւոր Հրէից:» Թքին անոր վրայ և եղէզն առնելով զարկին զլիսուն:

Ժողովուրդը դարձեալ աղաղակեց, «Խաչը հանէ:» Եւ Պիղատոս ըսաւ, «Դուք հանեցէք:» Հրեաները պատասխանեցին, «Մենք օրէնք մը ունինք թէ ով որ ինքզինք Աստուծոյ Որդի կ'ընէ՝ պէտք է որ մեռնի:» Պիղատոս գնաց Յիսուսի և ըսաւ, «Դուն ո՞վ ես:» Յիսուս պատասխան չտուաւ: Պիղատոս

զարմանահար ըսաւ, «Չե՞ս գիտեր որ ես կեանքի և մահու իշխանութիւն ունիմ քու վրայ:» Յիսուս պատասխանեց թէ երբեք իշխանութիւն չէր ունենար իր վրայ, եթէ վերէն չտրուէր: Հրեաներն աղաղակեցին, «Եթէ այդ մարդն արձակուս, կայսեր բարեկամ չես, մտն գի թագաւոր կ'ընէ ինքզինք:» Պիղատոս այն ատեն նստաւ բեմին վրայ «Քարայտակ» ըսուած տեղը և ըսաւ Հրեաներուն, «Ահա ձեր թագաւորը:» Անոնք աղաղակեցին, «Սպաննէ, խաչէ զայն:» «Ի՞նչ, ձեր թագաւորն սպաննեմ:» ըսաւ Պիղատոս: «Բաց ի կայսրէն թագաւոր չունինք մենք:» պատասխանեցին: Վերջապէս Պիղատոս անոնց յանձնեց Յիսուսը որ խաչուի: Զինուորները ծաղրելէ յողնելով հագցուցին անոր իր հանդերձները և առին տարին:

#### Խաչելու Բիւն

Երբ կ'երթային խաչել զայն, զիւղացի անցորդ մը տեսան, Սիմոն կիւրենացին, և անոր տանիլ տուին խաչը: Ծամբան Յիսուս ըսաւ մարդոց թէ պէտք չէ որ իրեն համար ըսաւ մարդոց թէ պէտք չէ որ իրեն համար ըսաւ, այլ իրենց համար, վասն զի այս լոկ սկիզբն է երկար ու տաժանելի այն օրերուն որ զեռ պիտի գան և թէ այս չարութիւնն ուրիշ բան պիտի չկրնայ բերել, բայց միայն մեծ տրամութիւն իրենց ամէնուն:

Ուրիշ երկու հոգի ալ պիտի խաչուէին միեւնոյն ժամանակ, ուստի անոնք ալ առնուեցան: Երբ հասան Գողգոթա, մահապատի վայրը, զինուորները գմուռսով խառն գլխի տուին Յիսուսի, որ խմէ, բայց չառաւ: Հոն խաչեցին զայն և միւս երկուքը, մին աջ և մին ձախ կողմը: Յիսուս, երբ կը գամ-

ուէր խաչին վրայ, գոչեց, «Հայր, ներէ ա-  
տոնց, վասն զի չեն գիտեր ի՛նչ կ'ընեն:»

### Ամբոխը Խաչին Գով

Չինուորներն իրենց մէջ բաժնեցին ա-  
նոր հանդերձները, և ապա նստան ու հսկե-  
ցին: Գլխուն վերեւ տախտակ մը գամեցին,  
որու վրայ երեք լեզուով — Եբրայեցիքէն,  
Հատիներէն և Յունարէն—գրուած էր. «Այս  
է Յիսուս, Հրէից թագաւորը:» Հրեաները  
զանգատեցան Պիղատոսի թէ պէտք է գրել,  
«Ինք ըսաւ թէ Հրէից թագաւոր է:» Սա-  
կայն Պիղատոս պատասխանեց. «Ինչ որ գրե-  
ցի՛ գրեցի:» Մահապատժի վայրը քաղաքին  
մօտ էր, և շատեր անցնելով ծաղրեցին և  
դուլի չարժեքով ըսին, «Իուն որ պաճաւը  
կը քակէիր ու կը շինէիր երեք օրուան մէջ,  
իջիր խաչէն և ինքզինքդ ազատէ:» Քահա-  
նայապետներն ու ծերերը կ'ըսէին, «Ուրիշ-  
ներ ազատեց, բայց ինքզինք չկրնար ազա-  
տել: Եթէ Գրիստոսն է, թող իր անձն ազա-  
տէ:» Միւսնոյն ժամանակ խաչուող չարա-  
գործներէն մին նախատեց զայն նոյն կեր-  
պով: Միւսն յանդիմանեց իր չար ընկերա-  
կիցը և ըսաւ, «Իուն Աստուծոյ չե՞ս վախ-  
նար, դուն որ նոյն դատապարտութեան տակ  
ես: Եւ մենք իրաւամբ, քանզի յանցաւոր  
ենք, իսկ այս մարդը չար բան մը չըրաւ:»  
Ապա դառնալով Յիսուսի ըսաւ, «Մի մոռ-  
նար զիս երբ թագաւորութիւնովդ դաս:»  
Յիսուս պատասխանեց, «Այսօր իսկ դուն  
ինձի հետ պիտի ըլլաս դրախտին մէջ:»

### Բարեկամները Խաչին Գով

Խաչին ոտքը կային նաև խուամբ մը

բարեկամներ, որոնց մէջ էին Յիսուսի մայրը,  
կղէտվպասի կինը Մարիամ, Մարիամ Մագ-  
դալենացի և Զեբեդէոսի որդիներուն մայրն  
ու աշակերտներէն գտնէ մին: Յիսուս իր  
մայրը և սիրելի աշակերտը տեսնելով ըսաւ  
մօրը թէ այսուհետեւ ուրիշ հոգածու մը պիտի  
ունենայ: Ապա խնդրեց իր աշակերտէն որ  
հոգ տանի իր մօր: Այդ ժամէն սկսեալ այդ  
աշակերտն իր տունն առաւ Յիսուսի մայրը:

### Վախճան

Յիսուս իր տագնապին մէջ գոչեց,  
«Աստուած իմ, Աստուած իմ, ինչո՞ւ զիս  
թողուցիր:» Քիչ յետոյ, «Մարաւ եմ:» Յայն-  
ժամ մէկը սպունգ առաւ, քացախի մէջ թաթ-  
խեց և անոր շրթանց տարաւ: Ուրիշներ  
ըսին, «Զգէ, նայինք եղիս կու գայ ա-  
զատել զայն:» Ամէնէն վերջը Յիսուս բարձ-  
րաձայն գոչեց, «Ամեցաւ:» ու մեռաւ: Խաչին  
ամէնէն մօտ կեցող հարիւրապետը, Յիսու-  
սի մահը տեսնելով, ըսաւ, «Իրաւ, այս մար-  
դը Որդի Աստուծոյ էր:»

Որովհետեւ օրինաւոր չէր որ մարմին  
մը խաչին վրայ մնայ Շաբաթ օր, Հրեանե-  
րը Պիղատոսէ խնդրեցին խաչախներուն ոտ-  
քերը կոտրել տալ, որպէս զի շուտ մեռնին  
և մարմինները վերցուն: Երկու չարագործ-  
ներուն ոտքերն իսկոյն կոտորուեցան: Բայց  
երբ զինուորները Յիսուսի քով եկան, գտան  
թէ արդէն իսկ մեռած է, և չկոտրեցին անոր  
ոտքերը: Սակայն զինուորներէն մին իր  
նիզակով խոցեց անոր կողը և ջուր ու արիւն  
հոսեցին վերքէն:

### Գեեքեզմանին Մէջ

Երբ իրիկուն եղաւ, Յովսէփ, հարուստ

Արեմաթացի մը, Յիսուսի աշակերտ, գնաց Պիղատոսի քով ու խնդրեց Յիսուսի մարմինը: Պիղատոս հրամայեց որ տրուի: Յովսէփ առաւ մարմինը և մաքուր կտաւի մէջ փաթեթելով դրաւ իր անձնական նոր գերեզմանին մէջ զոր ժայռին մէջ փորած էր: Ապա մեծ քար մը գլորելով գերեզմանին վրայ ելաւ գնաց, հոն թողլով Մարիամը, Մարիամ Մագդաղենացին ու Միւս Մարիամը որ նրստան գերեզմանին քով:

ՇԱՐԱԹ

Հետեւեալ օր Դպիրներն ու Փարիսեցիները Պիղատոսի վացին ու ըսին թէ Յիսուս խաչելութենէն առաջ ըսաւ թէ, եթէ ինք սպաննուի, երրորդ օրը յարութիւն պիտի առնէ: Ուստի, որպէս զի աշակերտները չզողնան անոր մարմինը և յետոյ ըսեն թէ անոր մարգարէութիւնը ճշմարտեցաւ, աղաչեցին որ արքունի կնիք զարնէ տապանին վրայ և պահապան զօրք դնէ անոր շուրջ: Պիղատոս հաւանեցաւ և մեծ կնիք զարնուեցաւ քարին վրայ ու պահապան զօրք հաստատուեցաւ չիրմին շուրջ, որպէս զի մէկը չդայ մարմինը վերցնել:

ԿԻՐԱԿԻ

### Առաջին Զատիկը

Երբ Շաբաթն անցաւ, մէկշաբթի առաւօտ կանուխ Մարիամ Մագդաղենացի և Յիսուսի մայրը Մարիամ և Սողովմէ խուճկեր բերին որ օծեն Յիսուսի մարմինը: Ճամբան ըսին իրարու, «Ո՞վ պիտի գլորէ քարը գե-

րեզմանին դռնէն:» Երբ հոն հասան, նայեցան ու տեսան թէ արդէն իսկ մէկդի գլորուած է քարը: Յետոյ գերեզման մտնելով երիտասարդ մը տեսան ճերմակ զգեստով, և վախցան: Ան խօսեցաւ իրենց ու ըսաւ, «Մի վախնաք: Յիսուս նազովրեցին կը փնտռէք, որ խաչուեցաւ: Հոս չէ ան, վասն զի յարեաւ: Եկէք տեսէք տեղը, ուր Տէրը դրուեցաւ: Եւտով գացէք ու ըսէք իր աշակերտներուն: Ահա ինք Գալիլեայ կ'երթայ ձեզմէ առաջ: Հոն պիտի տեսնէք զինք:» Կիները շուտով մեկնեցան գերեզմանէն վախով ու մեծ ուրախութեամբ:

Այնուհետև աշակերտները շատ անգամ տեսան յարուցեալ Տէրը Գալիլեայի մէջ, այնպէս որ հաւատացին լիովին թէ Յիսուս, որու հետեւած էին, չէ թողած զիրենք, այլ թէ տակաւին կենդանի է և թէ իրենք ալ յաւիտենական կեանք ունին իրմով:



ՏՊԱՐԱՆ «ԱԵԼԱՄԷԹ»

ԴԱՆԻԷԼ ՏՈՎԱՆՆԵՍԵԱՆ  
Կ. ՊՈԼԻՍ

1  
2  
3  
4  
5  
6  
7  
8  
9  
10  
11  
12  
13  
14  
15  
16  
17  
18  
19  
20  
21  
22  
23  
24  
25  
26  
27  
28  
29  
30  
31  
32  
33  
34  
35  
36  
37  
38  
39  
40  
41  
42  
43  
44  
45  
46  
47  
48  
49  
50  
51  
52  
53  
54  
55  
56  
57  
58  
59  
60  
61  
62  
63  
64  
65  
66  
67  
68  
69  
70  
71  
72  
73  
74  
75  
76  
77  
78  
79  
80  
81  
82  
83  
84  
85  
86  
87  
88  
89  
90  
91  
92  
93  
94  
95  
96  
97  
98  
99  
100

752  
<< Ազգային գրադարան



NL0028799

1868